

Հ Հ Ն Ա Զ Ա Ն Դ Թ Ը Ռ Զ Ո Ի Ն Ի Ն

Հոգածութեան վանդակին հե՛ք բըրչունն է անիկա,
Որուն մօտիկ կայ փոքրիկ կիսալեցուն ջրաման,
Եւ կըսուցին առջեւ ալ հունձի իր կերն առօրեայ:

Իր հաւերէն վերջ պիտի ան կարենայ լուռ բառիլ
Մէկ ձողէ միս երկարուլ թելիկներուն մե՛տալէ,
Ու երազէ օրն՝ի բուն կամ մըրափէ ոսփի վրայ:

Եւ սիրացած սէրերուն անհուն սիրոյն եւ գութին,
Հըլու իր կեանքը ապրի վանդակին մէջ միեւնոյն.
Գուցէ առանց տեսնելու մեծ անծանօթ ընկերն ալ:

Մարմինն իր կուս հասուննայ եւ կանաչին ըզձանճներն
Ընդերքներուն իր սրբին. անցնին ամառ ու զարուն,
Մըսի աւունն եւ ձրմեան ալ սառույցով ըզգենու,

Մընայ հանդարտ բըրչունն այս վանդակին մէջ միս մինակ,
Մինչեւ որ ոսքը սահի խոտ իր կեանքին օր մը մեծ,
Եւ սապալի հոգիին ձեւն ալ վայրի սիրոյ մէջ:

ԱՆԵԼ

